

## ՄԱՆԻ ԳԻՏԵԼԻՔ

Գուլտին : — Հասերուն ծանօթ է բամբակէայ խուտը, որ կը շնուրի բորակային թթուէ ու փայտային թելերէ, ինչպէս է բամբակը, թուղթն ու կանեփը : Իսկ գոլտափոնը մածուցիկ խառնուրդ մըն է բամբակէայ վառողին ալդուլի ու եթերի հետ : Ըստիացուցմանք այս մածուցիկ հեղուկը ճերմակ թաղանթ մը կը թողրւ, որ է գոլտափոնը : Օդոյն ու ջրոյն անայլյելի է, և սաստիկ առկցական : Վիրաբուժութեան մէջ շատ օգտակար կերպով կը գործածուի վէրք մը պատելու համար . ինչպէս նաև լուսանկարին մէջ : Վերջիր Անդլիա սկսան գոլտափոնը գործածել բոյսերը բազմացնելու տաշտաթաղով ու պատռաստով : Տաշտաթաղներուն ստորին ծայրերը այս հեղուկին մէջ կը թաթիւն : մէկն բարակ թաղանթ մը կը կապէ, որ այս ծայրը օդին ու խոնաւութեան ազգեցութենէն կը պաշտպանէ : Նոյնպէս կրնայ գործածուիլ գոլտափոնը օգտակար կերպով պատճառու ծառերը, գամելիաները, մրտավարդերը<sup>1</sup> ու շատ այլ և այլ բոյսեր պատռաստելու, փոխանակ խժային բազադրութեանց, որոնցմով սովորութիւն է պատռաստները պատել :

Հաւած գոյաց-նեանց վէրաբէալ երես, ներ : — Նէսմիդ գիտնականը անցեալները Բրիտանական ըստած ընէրութեան գիմնաց կը հաստատէր թէ այն ամէն գոյացութիւնները որ հեղուկէ հաստատուն կը փոխուին, երբ հաստատնութիւն առնելու վրայ են տեսակաբարաբար աւելի թեթև կ'ըլլոն, որովը եւ է թէ ամէն գոյացութիւն լոյծ վիճակի մէջ աւելի խիս կ'ըլլայ քան թէ հաստատուն վիճակ ունեցած ատեն : Զհալած կապարը հայտնին երեսը կը կրնայ, ինչպէս շհալած արծաթը, պվինձը, երկաթը, զինկը, անսպը, ծարիբը, պիսմուգը, ապակին, կարամիւթը, խէժը, ձարապը, մեղրամուր, և այլն, հալածին երեալ կը մնան : Բաց ՚ի ասկէ՝ ասոնց խտութեան ասակի ձանը սառուցման կիսէն քանի մը աստիճան վեր կը գտուի, ինչպէս է ջրոյն, այսինքն 4°, և հարիւրոգասափան ջերմաչափին : Ասկէ ՚Նէսմիդ կը հետեւընէ թէ երբ երկիրս ու լուսինը սկսան հաստատութիւն առնելու, հարկաւորապէս օրին գացած նիւթերը գէպ ՚ի վեր մղուեր են, որոնք ետքէն կարծրանալով անոնց կեղեր կազմեր են :

Փախուն ՚ի հասութան հեղանիւթեաց ձնշամբ : — Հէննըսի անունով գիտնականը գիտէր է որ հեղանիթ մը Ճնշելով ու այնպիսի զգուշութիւն պահելով որ խտացուցմանք պատճառած ջերմութիւնը չկորսուի, այս ջերմութեամբս տկար կեր-

պով կ'ընդդիմանայ Ճնշման, մինչեւ որ հաստատուն վիճակ առնելու կէտն հասնի : Բայց երբոր հաստատուն վիճակ առնելու կէտն հասնի, ան ատեն սաստիկ կերպով կ'ընդդիմանայ ծածկեալ ջերմութեան պատճառաւ, որ զայն լոյծ վիճակի մէջ կը պահէր ու հիմա ազատ վիճակ կ'առնու , բայց չկրնար ցրուկը, որովհետև այնպիսի պայման դրինք որ հեղուկն իր ջերմութենէն չկորսընցընէ : Երկրիս ընդերաց մէջն եղող լոյծ նիւթը ասոր հակառակն է . վասն զի գէշ հաղորդական գոյացութիւններէ պատած ըլլալով, չկրնար կորարնցնեւ այն ջերմութիւնը որ զինքը լոյծ վիճակի մէջ կը պահէ, ուստի միշտ հեղուկ կը մնայ, որ չափանիկ առաջի ալուսով ամէն կողմանէ Ճնշուի :

Բայց բայց անդիւդիւն է առաջման լոյծ : — Տ' Ապպատի և Ըլակինդ վայդ անունով երեսի Ճանապարհորդներն ու գիտնականները ստուգեր աեսեր են որ ջրոյն եռացման կէտը ջերմաչափին վրայ դիտելով կրնայ լու կերպով իմոցընեւ լերանց բարձրութիւնը ծովուն երեսէն : Ըլակինդ վայդ փոխանակ ազգուլէ կանթե զի կրակարան գործածեց, և ջերմաչափին խողովակն ալ պաղութենէ այնպիսի խողովակով մը պաշտպանեց, որ հեռագէտ գործեացնման կ'երկրնայ, որով ջերմաչափը ըոգուվ պատած կը մնայ երբ ջուրն եռալ կը սկսի :

Բայց իւս վայդուն ա՛տն բանաւէ : — Աւարիոյ զինուորական ճարարաբակեաց գունդը այլ և այլ փորձեր ըրաւ անցեալները բամբակէայ վառոգով ական բանալու փոխանակ հաստարակ վառոգի : Եւ տեսան որ 33 1/9 լիպրա բամբակէայ վառոգով ական մը այնպիսի գիւրութեամբ կը պայթէր, ինչպիսի գիւրութեամբ կը պայթէր թէ որ 100 լիպրա հաստարակ վառոգ ըլլար :

Այս փորձերս կը ցուցընեն թէ բամբակէայ վառոգը իրաւ չկրնար փոխանակել հաստարակ վառոգին հրազնեւց մէջ, բայց շատ օգտակար կերպով կրնայ գործածուիլ ական բանալու :

Մը շնունց դէմ դէմ : — Բնական գիտութեանց նէտապուսեցի գասառաւ մը անցեալները գիտէր է որ մը ջիւններն այնչափ կը խորշն ծծումբի փոշիքէ, որ բաւական է քիչ մը ցանել այն տեղուանքնուր կը վիստան, շուտ մը կ'աներկւութանան ու մէյ մ' ալ հօն չեն դառնար քանի որ այն (մշնամի փոշն կեցէր է : Կարելի է այս բանս փորձելնակ ուրիշ միջաներու վրայ ալ որ մը ջիւնէն աւելի վիստակար են :

1. Գլ. Rhododendron.